

համար խռովիլը կը նմանի անոր որ մէկուն վրայ կիրք ելլէինք պատճառ բերելով թէ մեր չսիրած կամ չախորժած պտուղը կը սիրէ : Ընդհարուածին կ'ըլլար եթէ մէկը պահանջէր որ անձին նկատմամբ ամենայն քաղցրութիւն և հաճոյական կերպեր բանեցուն , և ինքը ընդհակառակն դաժանութիւն և հպարտութիւն ցուցնէ ուրիշներուն հետ վարուելու ատեն :

Ս'անր առաքինութիւններն են բարեմարդութիւն , զիջողութիւն , պարզամտութիւն , հեզաբարոյութիւն , նայուածքի , շարժմանց , զնացից և խօսակցութեան մէջ անուշութիւն : Ընդ պէս արագ և յանակնկալ կը տեսնուին այս մանր առաքինութեանց արգասիքը՝ որ սնափառութիւնը ոչ ժամանակ և ոչ ալ կարողութիւն ունի վրայ հասնելու : Այսուամբով մը , շարժմունքով մը , բառով մըն ալ առաքինութիւնը 'ի գործ կը դրուի :

Բարկութեան և բանակոռութեան հակամէտ անձանց խեղճութեանը համբերենք . պակասութիւնը անախորժ է աւելի ընողին , քան թէ մեզի վնասակար : Ընդպիսի բնաւորութիւն ունեցողը՝ ինչպէս շատ անգամ շուտով կիրք կ'ելլէ , ասանկ ալ շուտով կիրքը կը մարի . աղէկ սիրտ ունի , որ աւելի խաղաղութեան պատրաստ է քան թէ կռուի , որ խուցը առանձնանալէն ետքը աւելի ինքն իրեն հետ կը կռուի , քան թէ ընկերոջը հետ կռուելու ատեն , և խրղճին քննութեան ժամանակ , ըրած պակասութեանը համար ներումն ինդրելու յօժարամտութիւն կը ցուցնէ :

Աստի պէտք է որ արգահատենք անոր տկարութեանը , և ետևէ չըլլանք իրեն սրտին տագնապը ալ աւելի ծանրացնել մեր ցուցըցած անհաճոյ կերպերովը :

Պէտք է երկու ականջնիս ալ գոցենք անոնց որ կ'ուզեն համոզել զմեզ թէ երբեմն պէտք է գէթ առ երեսու հպարտութիւն ու վրէժխնդրութիւն ցուցնել . սովորական պակասութիւն մըն է մարդկանց՝ հպարտներու և ոխակալաց

պատիւ և մեծարանք տալ : Այսպիսի յարգութիւնը կը նմանի անոր , որով եղիճ՝ մը՝ երբեմն կը պարծենար , և դաշտին մէջ բուսած ցած խոտերը և ծաղկունքը կ'արհամարհէր , որովհետև իրենց կարգէ դուրս նուաստութեամբը ամենէն ոտնակոխ կ'ըլլան . վար կը զարնէր նաև երիցուկները՝ , որոնք թէպէտ գլուխնին բարձր կը բռնեն , բայց քամիի և արևու սաստիկ հակամէտ գտնուելով շուտով գլուխնին կը ծռեն , մինչդեռ ինքը ուղիղ և տերևազարդ կը կենայ ո՞ր և իցէ տաքի և ցրտի դիմանալով , և այն պէս ամէնքը իրեն պատիւ կ'ընեն ու մէկը չհամարձակիր դպչել իրեն : Արծեմ թէ ոչ դք կը գտնուի սնապարծ եղիճին փառացը նմանելու ցանկացող . ես և ոչ վարդին փառացը կը նախանձիմ , քանի որ իրեն խոցոտիչ փշերը կը տեսնեմ :

ԲԱՐՈՅԱԿ

Երկու Եղբարք :

Ս'էկ հօր տղաք , բայց տարբեր մօրէ , կեսար ու Աւերարդ՝ իրարու ամենևին աննման բնաւորութեամբ ելեր էին : Որչափ որ առջինը քաղցր , բարեգութ , հեզ ու իմաստուն տղայ մըն էր , այնչափ ալ երկրորդը անգութ , դաժան ու զեղն : Իսկ մայրերնին Աւերարդը սիրելուն՝ ձեռքէն եկած ամէն օգնութիւնը կ'ընէր անոր , ու կը ջանար յամենայնի հաճել զինքը . որով միայն մէկ ակնարկութիւնը բաւական կ'ըլլար խելքին ամէն փչածները կատարել տալու իր մօրը : Ինդ հակառակն կեսարու հետ ամենայն խստութեամբ և անարգութեամբ կը վարուէր մայրը , և որչափ որ անիկայ առաքինի ու հեզ էր , այնչափ ալ կարծես թէ իրեն պահուած էին նախատական և թշնամանալից խօսքերը : Արբոր հպարտ և վայրագ Աւերարդին պատճառաւ , մէջերնին գրժ-

1 ՏՃ . Ը՛՛՛՛՛՛ : 2 ՏՃ . Փ*՛*՛՛՛՛ :

տուութիւն իյնար, միշտ յանցանքը Աե- սարու վրայ կ'իյնար, թէպէտև ինքը ամենևին յանցանք մը ըրած չըլլար: Սակայն ազնիւ տղան սիրով կը համբերէր աս ամէն բաներուն, և իր առաքինութիւնը ամէն բանի մէջ կը ցուցնէր. ու որչափ աւելի բիրտ և անքաղաքավար կերպերովը վշտացնէր զինքն եղբայրը՝ կը ջանար իրեն քաղցրութեամբը յաղթել անոր, ու մօրը զրպարտութիւնները ամենևին բանի տեղ չդնելով՝ հօրը արդարասիրու- թեամբը կը մխիթարուէր, որն որ աղէկ աչքով կը նայէր Աեսարու վրան, և ա մենայն խնամքով իր տղան պաշտպանե- լէն չէր դադրեր:

Բայց քիչ ատեն անցնելէն ետքը հայրերնին մեռաւ: Բայն ատեն մայրերնին ուզեց որ Աւերարդ բաժնուի եղբօրմէն. ու ըրաւ չըրաւ՝ վերջապէս կամքը առաջ տարաւ, ու Աւերարդ իրեն ընկած բաժինը առնելով՝ մօրը հետ ուրիշ տեղ մը գնաց բնակելու: Աւերարդի գրեթէ հարիւր հազար դահեկան տարեկան եկամուտ ընկաւ. բայց որովհետև զեղի ու շուայլ մատակարարութեան առջև բան չգիմանար, ուստի քանի մը տարիէն կէս մը խաղերով՝ կէս մըն ալ վատնելով՝ գրեթէ բոլորովին փճացուցեր էր իր ունեցածը, ու սկսեր էր աղքատնալ: Սակայն աղքատութեան տառապանքը զինքը չէին լքուցած. բոլոր յոյսը ծերուկ հօրեղբօրը հարստութեանը վըրայ դրեր էր, և անոր մահուանը կը սպասէր՝ ունեցածին չունեցածին ժառանգ ըլլալու համար:

Փափաքած վայրկեանը չուշացաւ: Աւերարդ բոլոր ստացուածքը փճացուցած ծանր պարտքերու տակ կը նեղուէր, երբոր իմացաւ հօրեղբօրը մահը: Սեռելոյն հանգստեանը համար սահմանուած վերջին պաշտամունքը դեռ կատարուած չէին, Աւերարդ վազեց իր մօրը հետ, և սկսաւ նեղել իր Աեսար եղբայրը՝ որպէս զի իրենց ընկած ժառանգութեան մասը հանէ տայ: Աեսար թէպէտ աղէկ գիտէր

Աւերարդոսի և մօրը վրայօք հօրեղբօրը կտակին մէջ կարգադրածները, բայց չգիտնալ ձեւացնելով, մեծանձն և ազնուական հօգուով մը պատասխան տուաւ իրենց. «Չեզի համար սահմանուած բաժնէն աւելի մասն պիտի իյնայ ձեզի: Բայց նախ հանգուցելոյն նկատմամբ ունեցած վերջին պարտքերնիս կատարենք, ու ետքը անոնց վրայ ալ կը մտածենք», — Աս լաւ գիտեմ իմ պարտքերս, պատասխանեց Աւերարդ, և ուրիշներէն սորվելու կարօտութիւն չունիմ: Հիմա ինձի ընկած բաժինը կ'ուզեմ, և շուտով կ'ուզեմ: Թող մէջ բերուի կտակը, կարգանք ու տեսնեմ ինձի ընկած բաժինը», — Աեսար առանց այլայլելու իմացուց իրեն թէ այդպիսի գործողութեան մը դեռ ատենը չէ, և կը խրատէր որ քիչ մ'ալ համբերէ: Բայց իրեն խաղաղասէր ու զգօնամիտ խօսքերը բաւական չէին ըլլար զԱւերարդ հանդարտեցնելու, և իր տարածամ պահանջմունքներէն ետ կեցնելու. մանաւանդ թէ ալ աւելի կատողած՝ սկսաւ իր եղբայրը դառն խօսքերով նախատել: Բ'լ չկրցաւ համբերել Աեսար. «Թող կատարուի, ըսաւ, փափաքդ», — և հրամայեց որ հօրեղբօրը կտակը կարգացուի: Եկէն վազեց Աւերարդ, ու անհամբեր կերպով կտակը կարդալուն ժամանակ՝ աս յուսահատ խօսքերուն հանդիպեցաւ. «Աւերարդ՝ իր գէշ և անպիտան վարքովը՝ անարժան գտնուելով իմ բարեացս, զԱեսար իր եղբայրը ժառանգ կ'անուանեմ իմ ամէն ստացուածոցս», — Բ'ս խօսքերուն մայրն ալ, Աւերարդն ալ ապշած մնացին, և քիչ մնաց յուսահատութենէն իրենք զիրենք պիտի կորսնցնէին: Բայց մեծանձն Աեսար մխիթարելով զանոնք ըսաւ. «Բորէն քիչ մը առաջ ըսի ձեզի թէ այնչափ աւելի կրնայիք մասն ունենալ որչափ որ չէր իյնար ձեզի. ու հիմայ աս թշուառութենէն խալըսելու համար, ահաւասիկ ամէն ուզածնիդ կը խոստանամ: Եկէ՛ք թողուցէք որ և իցէ գժտութիւն. ես ամէն բան կը մտնեմ, ու ձեզ

մէ ինծի համար փափաքելի փոխարէն մը կ'ուզեմ, այսինքն, որ դուն ճշմարիտ եղբայր ըլլաս, և դուն ալ հարազատ մայր: Ար փափաքիմ որ ամէն գրծտութիւն վերցուի մեր մէջէն, և միաբան սիրով երջանիկ օրեր անցընենք,»:

Կեսարու աս սրտաշարժ խօսքերէն Լաերարդի և անոր մօրը սիրտը կակրդցաւ, և սիրոյ առհաւատչեայ համբոյրը իրարու տալով՝ շնորհակալ եղան Կեսարու որ այսպիսի ազնուական կերպով

վրէժ խնդրեց իրեն դէմ եղած արհամարհանացը:

Ի այց անոնցմէ աւելի Կեսար ուրախացաւ, ընտանեկան խաղաղութիւնը տակնուվրայ ընող կիրք մը մէջերնէն պակսած տեսնելով: Որչափ Լաերարդք կը գտնուին եղբարց մէջ, և անոր հակառակ՝ որչափ սակաւագիւտ են Կեսարու նման ազնուական սիրտ ունեցողները:

ՍՈՒՆԻ

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Ք

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Ո՛վ Յաք, ո՛վ Յաք:

Յաք իմ առաջի իմ են
յամենայն ժամ:

ՍՂԾ:

Առաջին դուք եւ յետին ի կիրս մարդոյ,
Դուք որ չըգայք բնաւ անընկեր մէն ըստ միոյ,
Ո՛ ձեզ որ ընդ շիթս եւ ըստ շըթից ծրծեմք ի մարց,
Ո՛ր չարձակէք երբէք ըզսիրտս ի ճիրանաց,
Լալ իբրև որդն յուղիղ տընկոց բունեալ ի մեզ,
Եր ի նորոյ փորէք ի խոր վիրաց ի վերս,
Եւ ի նորուն բուծիք արիւն եւ ի շարաք,
Ո՛վ ցաւք, ո՛վ ցաւք:

Իրոնաւորաց ամենայնի բրոնագոյն դուք,
Ո՛ր եւ գնոսա ի ձէնջ աղատրս ոչ թողուք.
Ոչ մորձ ի ձէնջ եւ ճիղմ հասակ, ոչ ալւոյթ,
Ո՛ր ոչ ըստինք, սիրուհւոյն ծոց ասպար անբոյթ.
Սիրտ յամենայն ձեզ ընդունակ գրտանին խորշ,
Եւ յամէն այսս՝ վարդ եւ շուշան խամրել ի գորշ.
Եւ յաչըս ցօղք զոր հոսիցէք դուք յապաշաւք,
Ո՛վ ցաւք, ո՛վ ցաւք:

Յոյց սասանիմք՝ այդ ձեզ ախորժ են տեսարանք,
Շօվք ալէկոծք, շանդք եւ մրրրիկք սեաւ գերեզմանք.
Հըրդէհք, աղէտք անբաւ, ախտք, սուր, հեղեղք արեանց,
Սասանութիւնք տանց եւ սըրտից, ընկերութեանց,
Լնդ ձեզ յարձակ ասպարիզիդ խաղայք նազէք,
Վրպիտք ի դէմն, ժըմտել միայն թէ գիտիցէք,
Ուր զոր շընէքդ եւ շըշընջէք՝ լալին բընաւք,
Ո՛վ ցաւք, ո՛վ ցաւք: